

որ հեղինակներէն ումանք ալ ըրած են Արա-  
գյո՛ Հոփշշիոլիի դէմ խօսելով կը հարցնէտ.  
«Միթէ Արարիոյ մէջ փոշի չկայ որ հոն  
ասողները չեն թրթռար կամ ըողշողար՝»:

Նկատի առնելու կէտ մ'է այս, անշուշտ  
անմոլարներու վրայ է ինչդիբը, զան զի  
մոլորակները մեզի մօտ ըլլալով ցոյց տր-  
մինց թէ աղամողում պիտի չունենան. Արդ  
ինչ է անմոլարներէն ումանց չթրթռալուն  
պատճառը:

Այդ ալ մեր տեսութեամբ կարելի է բա-  
ցարել և հաստատել:

Երկիրս իր շրջարերական շարժումի ժա-  
մանակ ոչ միայն աստղներէն եկած ճա-  
ռագայթները կը կորէ, այլ ոմանց ուղ-  
ղութեան վրայ կընթանայ և ուրիշներէ կը  
հետանայ, և այս երեսյին Արենուն շար-  
ժումէն յառաջ կու զայ որով ոմանց ուղ-  
ղութեան կը զիմէ, ինչպէս կը հաստատեն  
թէ զէպ ի վահագն համաստեղութիւնը կը  
զիմէ և հակառակ կողմի աստղներէն կը  
հետանայ. հետեարար աստղներէն եկած  
լոյսը այս տեսակներու համար անջրպես  
չի ձևացներ այլ ճառագայթ մը միայն. ճա-  
ռագայթ կորդուն տեղի չունենար, հետե-  
արար և ոչ թրթռացումն և ոչ աղամո-  
ղում կը նշամարուի, այսինքն է, գոյններու  
փոփոխութիւն: (Հոս միայն անցողակի

ըսենք թէ Արևը դէպ ի վահագն հա-  
մաստեղութիւն չի դիմեր, այլ թերատ մը  
կ'ընթանայ և այս թերատոն այնքան մեծ  
է որ 7000 տարի առնուազն նոյն ուղղու-  
թեան վրայ ընթանալով նոյն ուղղու-  
թենէ չի շեղիր. այս ինդրին շուրջ առ  
այժմ այսչափ):

Այս տեսութիւնը յառաջ կու զայ ըսինը  
Երկիրս շարժումն, ինչ որ Փիզայի գոր-  
ծիքին փորձով ևս կրնանց հաստատել:

Այս բնագչտին գործիքը ատամաւոր  
անիւ մըն է որ կրնայ ըստ կամ երագ  
կամ զանդադ զանալ, (սես Կառու էջ  
587): Այդ երբ մենք տարբեր երագու-  
թեամբ զարձնենց այս անիւը, պիտի տես-  
նենց որ զիմացն եղած կէտ լուսոյ (սկա-  
ւառակ չունեցող լոյս) պիտի ընդհատի կամ  
շարունակեալ պիտի տեսնուի: Հարունա-  
կեալ պիտի տեսնուի: Եթէ երաց զարձնենց, և  
ընդհատ՝ եթէ զանգազ զարձնենց անուին  
շրջանը: Հետայ այս երեսյին կամ օրինա-  
կին նման է աստղներու և մոլարներու պա-  
տահածը՝ նկատմամբ թթռացումի: Այս  
օրինակին մէջ զանդադ շարժումը կը հա-  
մապատասխանէ աստղերուն, և երազը՝  
մոլորակներուն:

Յաջորդով խօսինց օգտագործելու ա-  
ղամողումը:

(Տարայարենի)

Հ. Խորյ Սրբանան

## ԱՅԼԵՒՈՅԼԻ

### ՊՈՏԱՍԱՆԻԱՆ Մ'ԱԼ

### Ա. Ա. Ա. Ք Ե Լ Ա. Կ Ա Ն Ո Ւ Թ Ե Ա Ն Ց Մ Ա Ս Ի Ն

#### Ա

Կը կարծէի՛ թէ նախորդ պատասխա-  
նովս առ Սիսէ (թզմկ. օգոստ.) պարզած  
վերջացուցած էի Հայ Եկեղեցւոյ առաքե-  
լականութեան նկատմամբ մեր ունեցած  
վէճը: Ի՞նչհակառակն յիշեալ հանդէսը  
վիրտին զարձաւ նոյն հարցին վրայ

(նոյնիմբը.), «ցոյց տալով իւր փաստերը ի  
նպաստ Հայց. Եկեղ. աւանդութեան»: Աղոնց են նախագրիգորեան շը ջանէն  
ըրբատոնէական յիշատակներ, զորս Սիսէ  
առաքելական ցարողութեան արդիւնք կը  
համարի. և կը հարցնէ ինձ, կ'ընդունի՞մ  
թէ ոչ: Այդ նեղութիւնը պիտի չկըէր  
անշուշտ, եթէ կարդացած լինէր ուսու-  
մասիրութեանս ամրողջութիւնը, լոյս տե-

1. — Տես Բամկ. 1927, Հոկտ. էլ. 317.

սած առանձին հատորով, «կարևոր իրեն՝ դիրքեր հայ եկեղ. պատմութենք» տիտղոսով, յորում կանիներ հերքեր եմ իւր բոլոր փաստերը։ Ցուցած եմ հոն՝

1. Թէ մեր Անատորկոյ և որդւոյն առնուներն արտարին պատմութեան մէջ կապուած են հոռվայեցի Աներոսի մը հետ, և այդ անուամբ կան կայսր մը և զօրավար մը, երկուքն ալ թ զարու մարդիկ։ Հետեւարար նոյն զարուն էր Անատորուկ ևս, որով չէր կարող տեսնել ու նահատակել Եթուսի աշակերտներէն, ուրոնց Փրկչէն ընտրուած ժամանակ արդէն չափանաս մարդիկ ու քարոզիչներ, զար մը և կամ աւելի ապրելու էին՝ Անատորկոյ և անոր դստեր հանդիպելու համար (էջ 27):

2. Թէ Արարատեան վկայց՝ ըստ լատին աղբերաց, որոց կ'ակնարկէ Սիոն, և անոնց հակառակ՝ «Հայաստանի մէջ քրիստոնեայ եղան» կը կարծէ, Աղրիանու կայսր բանակէն հոռվայեցի քրիստոնեաներ էին, և նոյն կայսրէն ալ նահատակուած։ Որով կապ չունին հայ քրիստոնէութեան հետ։ և որոց աւանութիւնն ալ արդէն գաերական չի նկատուիր եւրոպացիներէն (137):

3. Թէ Քրիստոսէ երկու զար յառաջ Քրիստոսի համար նահատակուած Ասկեանց և Սուրբասեանց պատմութիւնը, ինչպէս նկարագրուած է, գիւրամարս կերակուլներէն (127):

4. Թէ յունահոռոմ մատենագրութեան Հայաստանը կրկն էր, մեծն ու փոքրը, և Տերտուղիանոսի «Հայաստանը», ուր քարոզուած կը դնէ աւետարանը, չի պահանջման դէպ ի մեծը զարձնել մեր աշցերը, և ոչ մանաւանդ փոքրը, որ հոռմէական կայսերութեան քարոզաց շրջանակին մէջ կը մտնէր, և աւելի զիւրաւ կրնար ծանօթանալ աւետարանին (145, 193):

5. Թէ վերջապէս «նահատակներ տալու աստիճան յառաջացած նախարիգործեան քրիստոնէութեան մը» մեծ Հայոց մէջ, հակառակ «անվիճնելի իրողութիւն» մը կարծուելուն՝ որ և է դրական ապա-

ցոյց չունինք. եղածներն անարուեստ յերիւրանցներ են միայն, և անհաշտ հնագոյն մատինագրութեան ու պատմութեան հետ (143). Այս բոլորը հաստատած եմ փաստերով։

Սիոն դարձեալ կը պահանջէ՝ որ մեր առարելական քարոզութեան ասանդորինք՝ «պատմական իրողութեան մը արձագանցը» մինի անվիճէպ. որովհետեւ, կ'ըսէ, «աւանդուրիան չի շինուիր», թէպէտ «զրի առնուանները քննադատելի թերութիւններ ունին»։ Տիրորինակ է Սիոնի այս ըմբռունումն աւանդութեանց նկատմամբ։ Արդ հետ ազատութիւններ ալ կու տայ. Զոր օրինակ՝ «կրնանց վիճիւ, կ'ըսէ, թագէուսի անուննին ուղղագրութեան մասին»։ Կը վիճնեց ու կը տեսնենք՝ որ այդ անուան նախական ձևն է Աղդայ, յետոյ Եւսերիսու Թաղեռն մկրտուած։ և Սիոն կը ներէ հանել այս հետեւութիւնը։ «Կրնանց ինդիր լմել, կը յարէ, անոր երկոտաւանից կամ եօթանասնից խումբէն ըլլալը կամ չըլլալը, և քննութեան ենթարկել զայն, և այլն»։ Կը քննենք ու կը տեսնենք՝ որ երկոտաւանից մէջ Աղդայ անունը չկայ. ոչ ալ եօթանասնից մէջ Աղդայ անունը ոչ էն պատմիչներն ոչ աւետարանը և ոչ հին պատմիչներ տուած չեն մեզ. և կը հետեւնենք՝ թէ ոչ մէկ առաքելական խորէ էր այդ անունը կրող մարդը. և այս հետեւութեանն ալ կը ներէ Սիոն, կը մնայ իւր «և այլն»։ և ասոր զօրութեամբ յառաջ տանելով մեր ցննութիւնը, կը գտննեց Եղեսիոյ մէջ գրառուն ապրած Աղդայ անուն ասորի եպիսկոպոս մը, որոց վրայ ասպեկտ անունը բարդելով ուրիշ ասորի մը, կը կերտէ արգարեան վէպը, որ կերտ է կը պոռայ ամբողջ խոհական Եւրոպա։

Եարունակելով մեր ցննութիւնը, կը տեսնենք՝ որ ՚ի դարուն հայ գրիչ մ'առաջին անգամ կը վկայէ՝ թէ Եղեսիայէն ի Հայս ալ կ'անցնի այդ Աղդայ = Թաղեռու, և այս աեղեկութիւնը զրչազրի մ'անկիւնը թաղուած կը մնայ, մինչև որ երկու զար վերջ ընդհանրանալով, ծնունդ կու տայ հայ աւանդուրեամբ. և կը հետեւ

ցընենք՝ թէ հեղսացւոց վիպագրին ստեղծած առաջեալ հարկաւ մեզ համար ալ ստեղծական էք՝ յետամուտ հայ աւանդութեան հետ ՌՀՀ, ձայն կը բարձրացնէ հոս Այսուն. «չենք կրնար ըսել՝ թէ ստեղծուած և յափշտոկուած բան մըն է Հայոց աւանդորինք»: Ասիկա հակառակ է ողջամիտ թնաղաստութեան մը պայմաններուն»: Խոկ ես չեմ հասկնար՝ թէ Սիս «բննադատութիւն» բառով ինչ կ'իմանայ, երբ անոր անհրաժեշտ հետևութիւններէն կը խուսափէ: Ի նպաստ մեր աւանդութեան հնութեանը՝ կը յիշեցնէ ինձ Լարուրնայի հայ թարգմանչին շեղումը ընազրէն, և Եղասիոյ առաքեալն «ի կողման արևելյց» փոխադրելը, զոր «ազգային աւանդուրեան մը» արդիւնքը կը համարի ոմանց հետ. մինչ ես կանիսեր փաստեր եմ՝ թէ հոդ արևելյը Պարսկաստանն էր, և շեղումը կը հաստատէ անոնց աւանդութիւնը և հայկականին զեռ չզոյութիւնն այդ ժամանակ (էջ 32):

Այսպէս ուրեմն մեր ինդիքը ճշմարիտ աւանդութեան մը գրականացման աղաւաղ ձերին հետ չէ, ինչպէս Սիս կը կարծէ. այլ ազոր հակառակ՝ գրական անհրաժեշտ մը ծագած նոյնքան անհրաժեան աւանդութեան մը հետ է. որովհետև աւանդուրինն ալ կը շինուի: Եթէ մեր այժմ նոր ցննադատութեան բազմապատիկ հերցումներուն առջև կանգնած, չենք ուզեր հրաժարի առաքելականութեան հրապարչէն, և Սիս իմ ձեռնարկս կ'որակէ շատ ուշ մեացած, պահանջելով որ «հազարաւոր տարիներ» յառաջ ապրած լինէի, որպէս զի ազոր դէմ զրելու իրաւունք ստանայի, - թէպէս ինք 2000 տարի զերջ չի վարանիր Պետրոսի կ Հայով առաքելութիւնը ժխտելու, - ինչ զարմանք՝ եթէ Դ զաւրուն ուրիշ երազող հայ մ'ալ հիմ կը զնէ թագէական հայ աւանդուրեան, և այս յետոյ կը հառուցուի անոր վրայ: Մինչ չունինք արգէն ուրիշ հակապատմական աւանդութիւններ ալ: Չոր օրինակ բազմազարեան աւանդութիւնն մը կը ժխտէ հիւանդաց օծման զործածութիւնը մեր բով.

և ուրիշ մ'ալ անջուր բաժակը լուսաւոր չին կ'ընծայէ: «Բայտ աւանդելոյն մեզ պըրայն Գրիգորի», կ'ըսէք Դունին 719ի ժողովը: Եւ սակայն այդ երկու աւանդութիւնը ևս անհրաժեան են, ինչպէս ցուցած եմ (344, 532) ուրիշ շատերու հետ: Եւ մի թէ այդպիսի լինելէ կը դադրին՝ որովհետև աւանդուրին են:

(Որմանեան դպրոցի գիտն եղաւ աւանդուրեանց այդ բարցուումը, որպէս զի հայ ժողովուրդը չկարենար տեսնիլ պատմութեան լուսը: Գիւտ և ճիզ մը, որ ինքնին արգէն կը հաստատէ մեր աւանդուրեանց անհիմաւորութիւնը, զգուշանալով ու զգուշացնելով մատենալ անոնց ցննող աշբով, որպէս զի չըտայցայուին: Վասն զի ցննադատութեան «չեն դիմանար», վկայեց Սիս: Ուրեմն ի զոր կը բրտնի նա կանգուն պահել այդ սկզբունքը, որ ապրելու չէ սահմանուած: Ալդի գրականութիւնը կապեր ու կաշկանդումներ չի ճանչնար, և պատմութիւնը պիտի յառաջ ընթանայ միշտ, կոխելով այն ամէն աւանդական խոշնողունիքը՝ որ կ'ընդհարին իւր ցայլերուն, և կը ծառայեն քնացնելու հայ միտքը: Աշխարհիս վրայ որ պարզամիտը կրնայ ընդունիլ՝ թէ լորս աւանդուրինը Աղդայի անձին շուրջ (եղեսական, պարսկային, հայկական, աղուանական) հակառակ իրարու, պէտք է հաւասարապէս ճշշմարիտ լինին, անոր համար միայն՝ որ աւանդուրին անունը կը կրեն, և որովհետև «աւանդութիւնը չի շինուիր» եղեր: Սիս ինչն արգեիօց կը հաւասայ՝ թէ կարծեցեալ Աղդայ առաքեալն երկը անգում մահը ճաշակեր է: Մին՝ իսաղաղութեամբ Եղեսիոյ մէջ, և երկուըը՝ նահատակութեամբ Պարսկաստանի և Հայաստանի մէջ, ինչպէս իւրաքանչիւր ազգին աւանդուրինը կը հաստատէ: Երնայ ըսել՝ թէ հակասականն այդ աւանդուրեանց գրական պատկերացութիւնը չի Բայց ոչ, իւրաքանչիւր աւանդուրինը՝ որ իւրացուց զԱղդայ միւս մրցակցաց դէմ, պէտք էր անոր մահն ու զերեզմանն ալ յիշել, որ առաքելութեան մասունքն ու փաստերն էին: և զրիչներն

աւանդութենէ ուսան այդ ամէնը։ ինչո՞ւ չէր կրնար համեմատուիլ հայկականին հետ, ապա սիսալ լինին երեք մահերն ու գերեզմանն, և ուղիղ լինի միայն բառակ առաքելութիւնը։ կամ եթէ աւանդութիւնը կրնայ մէկ մասին մէջ սխալլ, ինչո՞ւ չըսմալի միւսին մէջ ալ։ Սիսն չի վստահիր աշանդութեաց զրական պատկերացման, բայց եթէ իւր տեսածին չի վստահիր, ինչպէս կը վստահի չտեսածին։ և կամ ինչպէս կրնայ ապացուցանել՝ թէ չտեսածը տարբեր ու լաւագոյն էր տեսածէն։ կամ ո՞ր արամարանութիւնը կը պահանջէ այդ տարբերութիւնը։

Աւելորդ զիտողութիւն է՝ թէ Հայք ի սկզբան «անջիր ժողովուրդ մը» լինելով, իրենց ըրիստոնէութեան պատմութիւնն ունեցեր, բայց զրով չեն թորած արեւմտեան ըրիստոնէութեան նման։ իրապէս ըրիստոնէայ Հայութիւնը դի գարուն թէպէս զեռ անջիր, յունասենով շարարթեց թաղէոսի վկայարանութիւնը, զիյաթանգեղու ու զփաւատոս։ կրնար նոյն լեզուն զործածել նաև յառաջ։ Աւելորդ է նոյնպէս յիշեցնել ինձ՝ թէ ստոյզ իրողութեանց մասին անգամ, ինչպէս Վարդանանց պատերազմն է, Եղիշէն ու Ղազար «իրարու համաձայն ու անհամաձայն տեղեր ունին»։ և այլն։ իրականութեան մը հանգամանաց մասին՝ զրիշները կրնան տարբերիլ։ բայց մեր ինդիրն առաքելականութեան հանգամանաց շուրջ չէ, այլ աւելի հիմնական։ զոյտքեան կամ զրյաւրեան հարց է, յորում տեսութեանց զանազանութիւնն չի մտներ։ Եւ իմ զործն եղան ցուցնել թէ մեր առաքելականութիւնն ինքնին հակառակ է ստոյզ պատմութեան ու ստեղծական, և նախարիզորեան ըրիստոնէայ յիշատակները կերպարծ։ և թէ՛ ոչ մէկ զրական ապացոյց ունինք աւետարանի բարոզութեան ի մեծ Հայա՝ Լուսաւորչէն յառաջ, Ահա նոր տոնիր, զոր Սիսն «ակնդէս կը սպասէ տեսնել»։

## Բ

Նախորդ պատասխանիս մէջ ցուցած է՝ թէ Պետրոսի առաքելութիւնն ի Հոռվմ

որովհետև պատմական էր այն։ Սիսն վարման մէջ կը տեսնէ «երկու կշիռ, երկու չափ», պահանջնելով՝ որ կամ ամէն աւանդութիւն ընդունիմ անխոտիր, և կամ ամէնը մերժեմ, «ողջամիտ բննադատութեան մը պայմաններուն» մէջ որդեկու համար։ Եւ ինչ, աւանդութեանց այդ անպայման պաշտպանը, որ վերև «փաստեր» անզամ տուաւ յօգուտ հայկականն, կ'անցնի անպատմական ցուցնելու Պետրոսի երթն ի Հոռվմ, Կ'երեւի՝ մէկ կիսո, մէկ չափ պահելու համար։ Եւ կը շարունակէ իւր լութերական փաստերու շարքն անոր դէմ։

1. Աւագելոց գործոց մէջ չէ յիշուած, Կ'ըսէ, Պետրոսի երթը, մինչ Պողոսին յիշուած է իրրե հոն «առաջին անզամ զարող»։ Խակ միզ ծանօթ Գործը կը սկսի Եկեղեցւոյ հիմնարկութեան պատմութեամբ, կը նկարազգէ անոր առաջին շրջանը՝ մինչև Պօղոսի դարձն ի հաւատոս, և յետոյ անոր գործնէութեան վրայ կը Կերպունանայ, չպատմելով ոչ Պետրոսի և միւս առաքելոց հետազայ բարոզութիւնները, և ոչ անոնց մահերը՝ բաց ի Յակոբոսէ։ Սիսն պիտի հետեցնէ՝ թէ բոլոր միւսերը Հրէաստանէն դուրս չելան բնաւ, և զեռ ինչ այսօր Կ'ապրին հոն։

2. Պօղոս էր, կը յարէ Երուսաղեմի հանձնը, Հոռվմայ եկեղեցւոյն հիմնադիրը, և «իր հիմնած եկեղեցւոյն գրած է Հոռվմայցւոց թուղթն ալ»։ Պօղոս ընդհակառակն այդ թղթին մէջ կ'իմացնէ՝ թէ տակաւին զՀոռվմ չէր տեսած։ «Բազում անգամ յօժարեցի, Կ'ըսէ, զալ առ ծեզ, մինչ որ Գործին ալ կը հաստատէ (ԺԹ, 21), - և արցիւայ մինչեւ ցայծ» (Ա, 12. ՃԵ, 22). և թէ «պարտապան» էր զեռ բարոզել աննոց, ինչպէս Յունաց ու բարբարոսաց բարոզած էր (Ա, 14)։ Ուրեմն իւր աւետարանը տակաւին չէր հասուցած հոն։ և իւր առաջին այցելութիւնն ի Հոռվմ՝ կատարեց 61 թուականին, կալանաւոր ու շրջապատուած հոռվմայեցի զինուորներէ (Գրծ. իի, 11-12), և վեց տարի կերչ

ալ նահատակուեցաւ ըստ իւսերիսուի: Հետևաբար Հոռվմայ առաջին քարոզիչ ուրիշներ եղած էին, և անոնց պտուղն էր Հոռվմայեցւոց «ընդ ամենայն աշխարհ» պատմուած հաւատըք (Հո. Ա. 8): Արոնը ալ լինէին այդ քարոզիշները, երբ իւկեցին ուռճանալով վիճակիներու բաժնուեցաւ (Ա. Պետ. Ե. Յ. Տիտ. Ա. 5), և իւր վէմ օր մը գնաց հաստատուեցաւ ի Հոռվմ, հովուեց ու նահատակուեցաւ հոն, և անոր յաջորդները շարունակեցին հոն նստիլ, կայսերական ոստանը Պետրոսի աթոռնեղաւ բնականորէն:

Յ. Տիտած փաստի դէմ՝ թէ Պետրոսիր առաջին թուղթը բարերին՝ Հոռվմէն գրած է. Այս կ'ընդունի Հոռվմը. բայց կը յիշեցնէ ինձ՝ թէ «քարօքազոյն ըննազատութեան նշանաւոր ներկայացուցիչներ, հակառակ պաշտպանողական զօրաւոր բանակի մը, կ'ըսե՞ն թէ Պետրոսի Ա. թուղթը գրուած է թ զարոն սկիզբը»։ և կը կոչէ երկու անզիփացի ազրիւներ. ու բոլորովին անտեսելով այդ բատիքերուն դէմ կանգնած զօրաւոր բանուիլ, կը վճռէ թէ «Պետրոս չէ հեղինակը այդ թղթին»։ Այս, պատուելիներ շատ բան կընան ըսել, և փրենց ըսածները սինէական պատգամներ թուիլ Սիսին՝ Սակայն ըննազատութիւնն ուրիշ բան կ'ըսէ, նախ ինքն Պետրոս կը վկայէ իւր թղթին գաւերականութեան, ըսելով թ թղթին մէջ. «Զայս ձեզ, սիրելիք, երկրորդ բուրք գրեմ» (Գ., 1). ուրեմն առաջին մ'ալ զրած էր, Եւթէ այդ մեր ունեցածն էր, անկից յայտնի է՝ որ թ զարուն իրենէու, Տերուուիինու և ուրիշներ անորմէ կոչչւմներ ունին։ Գ զարոն Որոգինէս զայն գաւերական գրոց մէջ կը հաշուէ. նոյնպէս իւսերիսու թ զարուն, վկայելով հանդերձ՝ թէ իւր օրով անոր մասին տարակուսողներ ալ կային. (Հմտո. Vigour. Dictionnaire de la Bible, V, 380–87):

Եթէ նոյն իսկ «թ զարուն սկիզբը» գրուած լինի, ինչ կը հետեւի. բայց այս որ անոր հեղինակը Պետրոսի մահէն 20–30 տարի վերջ շարագրեր է: Եւ որով-

հետեւ այդ բարոյախօսը հասուն մարդ մը պէտք էր լինել, ապա տեսեր է անոր հովուութեան վերջին տարիներն ալ, ու ցիսէր՝ որ անոր աթոռոք բարեյն Հոռվմայ մէջ էր. և անոր այդ գիտութիւնը դրական էր, պատմական էր, ոչ աւանդական: Եթէ մեր այսօր կամ աւելի ուշ ենէինը գրով թողուինք՝ թէ Խորիման էջմիածնի աթոռոք նստաւ և Օրմանեան կոստանդնուպոլիսի, և ուրիշ ժամանակակից յիշատակարաններ չլինէին, ով ապազայ ըննաշատաներէն իրաւունք կրնար ունենալ երկրայիւու մեր վկայութեան պատմականութեան վրայ, և զայն հասարակ աւանդութիւն մը համարելու:

4. Իոչած էի Ա.-Բ գարուս հարց՝ կղմնոսի, իգնատիոսի և իրենէոսի վկայութիւններն ալ՝ ի նպաստ Պետրոսի առաքելութեան, որոյ դէմ կը պնդէ Սիսին՝ թէ «պատմականորէն չի հաստատուիր» այդ, այլ «աւանդութեամբ՝ որուն արձագանզը կու տան» յիշեալ զրիշները: Իգնատիոս և իրենէոս թող արձագանգ լինին: Իսկ կղմնէն, որոյ մասին իրենէոս կը գրէ՝ թէ «ծանեալ զուորըն Պետրոս և զուորըն Պաւլոս, և կենցաղավարեցաւ ընդ նոսին» (Patr. Graec. XIV, 293). Կ բայ Եւսեբիոսի՝ 92 թուականին կը բազմի Պետրոսի աթոռին վրայ: Այս կ աւելի լաւ կրնար զիտնալ Պետրոսի ի Հոռվմ երթալը՝ քան անոր կենցաղակիցն ու յաջորդը. և ինչպէս կարելի է պատմական շհամարիլ իւր վկայութիւնը: Արդեօք կղմնէս պէտք էր ըսմէ՝ թէ «Աւ զրէց, պատմական է զրածս, ոչ աւանդական», որպէս զի Սիսին անոր վկայութեան պատմական ոյժ տարի Եւսեբիմի հանդէսը բառերու հետ կը խազայ, համոզելով զիս՝ թէ ճշմարտութենէ տարրեր բաներ կ'որոնէ մեր խնդրոյն մէջ: 5. Առանց այդ աղաղակող փասերուն իսկ, երբ տիեզերական Եկեղեցին իւր զոյութեան սկիզբէն մինչև բողոքականութիւնն երեւում՝ իւր ըրիստոսադիր Վիմին և անոր յաջորդաց աթոռը Հոռվմայ մէջ կը տեսնէ ու կը զաւանի, մի՛ թէ կարելի՛ է կարծել՝ թէ մոոցաւ ու շփոթե-

ցաւ նա իւր հիման տեղը, կամ իւր այդ վկայութիւնն աւելի քան զպատմութիւն չէ՝ արդէն։ Եւ «երկու կշխո, երկու չափ» չգործածելու համար՝ կարելի՞ է արդեօց Պետրոսի բազմապացոյց և հաստատուն առաջելութեան հետ հաւասարեցնել Աղդայի մը քարոզութիւնն ի Հայս, որոյ ոչ անունը և ոչ անձը կայ աւետարանին մէջ։ որ՝ կը կրկնեմ՝ կը բուսնի Գ դարուն Եղեսիոյ մէջ, և Դ դարուն ի Հայաստան կը փոխազրուի, երկու զար անձանօթ կը մնայ հոն, և յետոյ աւանդութեան կը փոխուի։ Ի՞նչպէս կարելի է աչք ունենալ ու չտեսնել անդունին այս երկու առաքելութեանց միջնեւ։

Խնդրոյն զուարճալի կողմն ալ կայ։ Սիսն կ'ըսէ. «Եթէ Պետրոս Հոռոմ զացած ըլլար, անպատճառ Գործքի մէջ առ նուազն ակնարկ մը եղած պիտի լլալար»։ որով կ'ընդունի թէ չէ զնացած։ Յետոյ կը յարէ. «Պատմականորէն չի հաստատուիր, սակայն կը հաստատուի աւանդութեամբ»։ Այս հաջուով՝ զիրար հերքող երկու կառներն աւ, պատմութիւն և աւանդութիւն, ուղիղ են։ և Պետրոս թէ չէ զնացեր ի ի Հայով և թէ զնացեր է. ննայէս և Թաղէս թէ չէ բարոզեր և թէ բարոզեր է ի Հայս. և Սիսն միանգամայն չի հաստար ու կը հաւատայ այդ առաջելութեանց. զի այսպէս կը պահանջնին իրեն ծանօթ՝ և մեզ անձանօթ՝ «ողջամիտ ցննացատութեան մը պայմանները»։ Խսկ ես, որովհեակ պատմութեան հերքածը հաստատող աւանդութիւնները զժուարին է զատկ անցմէ՛ որ «առասպելը պառաւանց» կը կոչուէին հիներէն, կը կարծեմ՝ թէ անցողնվ զուարճանալու ժամանակն անցած համարելու ենք հայ զրականութեան համար։

6. Սիսնի խմբազրականին ծայրը՝ շըրշանակի մէջ կը կարդան ուզերձմ։ «Թաղաւոր երկնաւոր, զեկեղեցի ցո անշարժ պահեա, և զերկրպագուս անուանդ բում պահեա ի խաղաղութեան»։ Դժուարին է չկապել զայս մեր յարակից խնդրոյն հետ։

կը խորհիմ՝ որ Յիսուս իւր Եկեղեցին հիմեց՝ իւր խսկ վկայութեամբ՝ Պետրոսի վրայ, և զայն անիախանելի հոչակեց. «Դուն վէմ ես, և այդ վիմին վրայ պիտի շինեմ Եկեղեցիս, և գժունոց դոներն անոր չպիտի յաղթեն»։ Արդ՝ եթէ անոր անշարժութիւնն Եղեսիոյ անկերպարան Աղդայի մը վրայ զրուած հաւատըէն կախուած է, վայ եկեր է այդ Եկեղեցւոյն, և անոր համար աղօթելն իսկ աւելորդ է։ Աչ մեր Գ դարու սկիզբն ի հաւատու զարձ՝ կը վասէ անոր։ Յիսուսի առաքեալը չէին կարող մէկ հարուածով ցրիս տոնէացնել ամբողջ մարդկութիւնը. և շատ երկիրներ անցոմէ զարեր վերջ ճանչցան աւետարանը, և աղով նուազ ցրիստոնեայ չեղան քանակըն պարձողները։ Այս կողմանէ՝ մեր պահանջած Կեղակարծ տուաբելականութիւնն ալ շահ մը չի տար մեզ։ Քրիստոնէութիւնն արտաքին քարոզչաց ձեռքով միայն պիտի մանէր ի Հայս, և անոնց կառուի կամ անազան գալուն մէջ՝ ոչ արժանիք և ոչ նախատինը կայ մեզ։ Ընդհակառակն յետ կարծեցեալ տուաբելական քարոզութեանց՝ Լուսաւորչի օրով ցրիստոնէութեան հետը զգտնուիլը Հայաստանի մէջ, ինչ որ ընդարձակուէն ցոյց տուած եմ, մեզ կը պարզեւէ աւետարանին հետած ու զայն հալածած մինելու պատիւը։ Այսքան է մեր փարած աւանդութեան արդիւնքը։

Բայ իս՝ մուաքի թուականէն աւելի կարենոր է մեր ելքը տիեզերական Եկեղեցին, որոյ պատմութիւնն ալ լլրած եմ հանդիսիս մէջ և առանձին, և ցոյց տուած անոր երեսէն մեր ազգին կրած մնձամեծ վասները, որ նյու ինքն Սիսնի ըսել տուին՝ թէ «Հայց. Եկեղեցւոյ այս ժխտական դիրքը շատ սույն հստա իր վրայ» (1927, մայիս, 131)։ կը կարծեմ՝ թէ այս խնդրով զրադին աւելի զրունական օգուտ մը կընայ ընծայել մեզ, քան անպաշտպանելի աւանդութիւններով որորուիլ։

Միլաթ

Հ. Վ. Հաջոյան